6ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1586 — ԻԶՄԻՐ 16|29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1914 — ՀԻՆԳՇԱԲԹԻ

طاشينك

ارمنيجه يومى سياسى غزته

صاحب امتياز: هرائر صاموريان — مدير

"TACHINK,,
JOURNAL ARMÉNIEN
QUOTIDIEN
SMYRNE

Directeur - Rédacteur en chef
H. MAMOURIAN

10 ՓԱՐԱ

ԴԱՇԻՆՔ

ՕՐԱԹԵՐԹ
ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	ՏՐԿ.	ՎԵՑ.	ԵՒ.
ԻԶՄԻՐ	80	40	20
ՊՕԼԻՍ ԵՒ ԳԱՒԱՌ	80	40	
ԱՐՏԱՍԱՀՄԱՆ	35	18	Ֆր.

Չհրատարակուած ձեռագիրք եւ չեն տրուիր

ՏՆՕՐԷՆ - ԽՄԲԱԳՐԱՊԵՏ
Հ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

10 ՓԱՐԱ

Պուրտուրի Ազէտը

Ճեղքուած ճամբաներէ և պատառուած հողերու վրայէն անցնելով, կարծես փայլակի մը չանթահարող հետքերուն վրայէն կ'ընթանանք դէպի Պուրտուր, որ Սպարթայի չափ աւերակ դարձած, հողակոյտի մը տպաւորութիւնը կը թողու այցելուին վրայ։

Վրաններու տակ կը գիշերենք և ինչ վրաններ. Աստուած իմ. քառակուսի կամ ուղղանկիւնի ձեւով կազմուած ցիկերու ամեն կողմը պատած են ինչ որ փլատակներու տակէն կրցած են ազատել, փախթ, քուրձ, կապերտ, խալի, գորգ ևն. Եւ բոլոր այդ պատառատոն և գոյզգոյն գըրգռկեակները աւելի կոտտացնող տեսարան մը կը պարզեն, քան չարժերէն կործանած աւերակները՝ որոնք դամբանային նիրհով մը անշարժացեր են, մինչդեռ տղ վրաններու տակ արկածեալներու կիսամեռան կեանքը կը խլտի խեղճութիւնը ընդհանուր է. Հարուստ և աղքատ նոյ նատհակ ապաստարաններու ներքև են պատսպարուած։ Եւ անոնց որ ուտելու պատառ մը հաց ունին. երբ այս խորհրդածութիւններով թշուառ արկածեալներու վրաններուն շրջանը կ'ընեմ, եօթանասուն ձմեռներու բեռին տակ կորաքամակ պառաւ մը, կառավարութեան ալիւրի օրական տոպրակը ձեռքին կոգայ վերարկուիս թևերուն փաթթուելու և արտասուահեղձ աչքերով իր զաւկին մասին խապրիկներ կը խնդրէ։ Ամերիկա մեկնող քահանայի մը մայրն է և չորրս գոնուողներուն հետ ակնարկներու փոխանակութիւնով մը կը խորհինք թէ ազգին խեր չունեցող հոգևորական մը իր մեծուճաւ մօրկանն ալ հոգ չէ տարած ու թողած է որ այդ դժբաղդ կինը մնայ անկար անօգնական։ Բայց այդ լքուած մօր սիրտը իր միակ մխիթարութիւնը կը գտնէ դարձեալ իր զաւակը փնտռելով. գիւղական ինքնափոփուշ մը կայ գնդապետին ժառեցած այդ մահարոյր արկածեալ կնոջ դիմումին մէջ՝ երբ չի յաջողիր սև պարեգօտիս լաթէն առնել իր զաւկին կարօտը քանիցս իր աչքերուն և երեսներուն սեղմելով ու քսելով և համբուրելով զայն։

Ուրեմն դեռ հոգեկան մխիթարութիւն կը հայցէ այս արկածեալ ժողովուրդը. հետևաբար հարկ է զինք առաջնորդել դէպի աղօթք, դէպի պաղատանք հանդէպ այն երկնքին՝ որ այնքան անգթօրէն հարուածած է զինք եկեղեցին խարխլած է։ Գերեզմանատունը կը հաւաքուինք և հոն հոգին վրայ՝ որ չէ գաղրած չարժել, և երկնակամարին տակ՝ որ անչարժացեր ու քարացեր է մեր նախահայրերուն դամբանին վրայ, մայրամուտի և հոգեհանգստեան արարողութիւնները կը կատարենք՝ հայելով որ. «Մոգեն աղօթք իմ Տէր ի տաճար սուրբ քո և առաքեա ի մեզ Տէր զօգնութիւն ի լեռնէ սրբոյ քումմէ» Հայելով որ եթէ ապրողներու խաղաղութիւնը վրդովուած է. գէթ Աստուած հանգիստ չրնորհէ մեռելներուն, Որուհետև մանաւանդ այդ արարողութիւնները կատարել Յունաստանի Մանկի էֆ.ի հոր գերեզմանին չորրդ բոլորուած կարծես ժողովուրդը երախտապիտական պարտք մը կատարած ըլլար զինք ամէն էն աւելի չիշող անձնաւորութեան հանդէպ, և երբ նպաստներն ալ կը բաշխուին ամեն բերէ մինոյն օրհնելքը կը լսուի անոնց համար որ օգնութիւն փութացուցած են Սպարթայի և Պուրտուրի արկածեալներուն։

Ալ ի՛նչ հարկ վիճակագրական տեղեկութիւններ տալ հոս. թիւերով չանալ բացատրել աղէտին ահաւորութիւնը. գը րել թէ քանի՜ անձ փլատակներուն տակ մնացած է կամ վիրաւոր որքա՞նը տուներուն ամրողջովին կործանած է. քանի՞ն անոնցմէ կարելի է վերանորոգել և ինչքա՞նը բնակելի է։ Եկեղեցին աղօթատեղի ըլլալէ զատ՝ է, աչակերտ և աչակերտուհի փոխանակ դպրոց յաճախելու փողոցները կը թափառին և ամէն մարդ վրաններու տակ կ'ապրի. նոյն իսկ ա նոնք՝ որոնց տունը վնասուած չէ. ահա, այս ամէնը ցոյց կուտան թէ երկրաչարժին սասակութենէն աւելի հզօր է այն պանական երկիւղը, այն սարսափը՝ որ ջախջախած է ամէն կորով և բարոյա, կան ոյժ և կը չարունակէ դեռ իր տիրապետութեան տակ պահել նոյնիսկ ամենէն յանդուգն և խիզախ հոգիները։

Եւ բոլոր այս վէրքերը դարմանելու համար չա՜տ վաղանչիկ պիտի ըլլան կառավարական և ազգային միջոցներով հասնելիք նպաստները. ժամանակը և աչխատութիւնը միայն կրնան մոռցնել տալ թէ Սպարթացիին և թէ Պուրտուրցիին ենթարկուած վնասները։ Ազնիւ և գովելի է անշուշտ Օսմ. կառավարութեան այն ձեռնարկը որով կ'ուզէ նոր քաղաքներ, վերջին գրութեամբ չինութիւններ հիմնել երկրաչարժէն հիմնայատակ վայրերուն մէջ. չնորհակալութեան և երախտագիտութեան արժանի է անշուշտ մանաւանդ Ձվիւռնահայուն օգնութեան ձեռք կարկառելը որով այնքան այրիներ և որբեր ու անկարներ սխիթարութեան և զերծ մնացին ստոյգ վտանգներէ. Բայց կը կրկնեմ դարձեալ թէ ասոնք վաղանցիկ են և աղէտեալները փրկելու. անոնց թշուառութեան առաջքն առնելու և իրական օգնութիւն մը ընելու լաւագոյն միջոցը գործ և հրապարակ պատրաստելն է այս կողմերու գլխաւոր արտադրութիւններուն՝ գորգին և վարդի իւղին։ Անգամ մը որ գլուխները գըգռին գործունէութիւնով և ձեռքերը արիանան քաղելու վարդի պատուական հիւթը դժբախտները լոկ ժամանցի համար պիտի պատմեն իրարու երկրաչարժին եղելութիւնը։

Սակայն որովհետև հոս համոզուած են թէ գործ չկայ. հրապարակները կայուն են, երկաթ ատրուան վարդի իւղը կը ծնայ անվաճառ և գորգի աչխատաւորները անվճար լուսահատութիւն կը տիրէ։

Ուստի իմ խոնարհ խնդրանքը թէ՛ Օսմ կառավարութենէն թէ՛ ազգ. չրջանակներէ և մանաւանդ Իզմիրի ազնուասիրտ հայ վաճառականներէն այն պիտի ըլլայ որ աչխատին միջոց մը գտնել նախ և առաջ սպառելու ժողովուրդին ձեռք գրտնուած այսօրուան պատրաստ ապրանքը։

Մնացեալը դիւրին է։

ՀՐԱՆՏ ՎԱՐԴ.

ՀԱՅԵԼՔԸ ՄԷՋ

Վերջապէս յանձն առնելու ենք, ուրիշ ճարճարակ չկայ, մեզի մարդու տեղ չեն դներ, իրաւունք ունինք թէ ոչ չգիտեմ, այդքան խորունկները սուզուիլ չեմ ուզեր տրամադրութիւն ալ չունիմ։

Երկու միջոց կամ երկու ճամբայ կայ մեր առջեւ, կամ մեզի հրամցուած հեռագրալուրերը նշնուածամբ ճաշակելու ենք, կամ ամենքն միասին դուրս տալու ենք, ընտրութիւն ընելու իրաւունքը չունինք, նախ որ սուղ է ժամանակը եւ ախորժակ պէտք է, ընտրութիւն ընելու համար, երկրորդ՝ Թոլստուութիւն չունինք, նոյն իսկ ճշմարտանման լուրերն մեզի համար պահելու, որովհետև հոս օսար հեռագրական գործակալութիւնները անդադար կ'մնան եւ կ'ըսեն, ահա մեր հրամցուածն այս է, կուզէք, հրամմեցէք, չէ՞ք ուզեր, համեցէք մեր ճարքան քալել եւ մեր գլուխը չարդուկէղ տաղտկացուցիչ երեմիականներով...։

Հետեւաբար պէտք է ոչ միայն ճաշակել հրամցուածն, այլ նաեւ մարսել, կովու միսին տեղ ձող գոմէշի միս ըլլայ, միսը միս է, մարսողութիւնն ալ 3|ին տեղ 4ղ ժամ տեւէ մինչ կըլլայ, ներկայ ծուռևական տագնապին մէջ, ասկէ լաւագոյն միջոց կա՞յ, ստէպ չանօթանալու համար...։

Այսպէս ուրեմն պէտք է հաւատանք որ Լօնտոնի Ուէսթմինսթրի հոյակապ արքայարանը որ միլիոններ կ'արժէ միայն 150000 անգլիական ոսկւոյ փոխարէն ապահովագրուած է ծէրլիններու ռումբերուն դէմ...։

Ընդունինք թէ՝ անգլիայ մէջ բնակող 110000 աւստրիացի եւ գերմանացիներ երբեւ պաշտօնական գերի արգելափակած են։

Թէ՝ զօր Ֆրէնչի նաւային փոխադրութեանց յարիսխը Ֆրանսայի արեւմտեան ծովեզերը Պիսքաեան ծոցը փոխադրուած է, չէ՞ որ Պշնամի բանակներն հիւսիսային ծովեզերքները գրաւած են ուզուի ըսել, բայց ինչո՞ւ չհամարձակիր հեռագիրը բացէ ի բաց ըսել. մուռ կ'մնայ...։

Թէ՝ Զարին մէկ անձել հեռագիրը բռնուած ըլլալով, Բոլշէվիսի բերդին գրաւումը չէ յաջողած, ռուսական յաւտակագիծին երեւան եկնելովը...

Թէ՝ պարսկաստան մէկ միլիոնոց բանակ մը հանելու վրայ է, մինչդեռ կասկածելի է եթէ 1000ը յարող ըլլայ հանելու...։

Թէ՝ Պէլֆորի շուրջ կատաղի եւ արիւնալի ճակատամարտներ կ'մղուին, լաւ, հասկցանք, բայց արդիւնքը, լուռ մնաց։

Թէ՝ ռուսերը մեծ կորուստներ եւ գերիներ ունեցած են, միւս կողմէ ո՛չ աւստրիացիները ունեցած են, անոնց գերմանները անկանոն կ'փախչին, ոչ ռուսերն են փախչողները, այլ՝ սպասէ, ո՛վ կուզէ փախչի, ըլլայ ռուս, ֆրանսացի, գերման աւստրիացի, ոչ տաք կ'ընէ, ո՛չ պաղ, բայց սա գիրար հակասող, գիրար հերքող լուրերուն վերջը չպիտի՞ գայ...։

Գարազապէս հեռագրական եւրոպական գործակալութիւնները մեր բնին կ'ինդան, մեր զգուշաւոր չէզոքութիւնը չարաչար կ'գործածեն, մեր բարեացակամ վերաբերումը ամենուն հանդէպ գէշ կերպով կ'վարձատրուի։

Իմ մասիս եթէ իսպառ արգիլուէին հեռագրալուրերը, հաւատացէք որ շատ լաւ տպաւորութիւն մը պիտի գործէր մեր վրայ, այս տեսակ արմատական միջոցի մը ձեռնարկուելու պարագային, ի՞նչ պէտք է ըլլար, գիտէ՞ք, ամէն ոտոշ, վճռական եւ քննուած ու հաստատուած լուր տեղական հեռագրական վարչութեան կողմէ տեղական մամուլին հաղորդել պաշտօնապէս,ահա ամենէ կտրուկ եւ լաւ միջոցը, միանգամ ընդ միշտ փրկուելու համար այս անտոհոգ եւ հակատական վիճակէն, որ ըստ երեւոյթին, երբէք բարեփոխուելու ժամդրութիւն ցոյց չտար, օգտուելով Թուրք կառավարութեան բարեացակամ չէզոքութենէն։

ՇՈՒ

Բաղ. Վերջին Լուրեր

Գերման ընդհ. բանակատեղիէն Պոլսոյ գործակալութեան կը հեռագրեն որ Իզեր ջրանցքին մէջ մղուած ճակատամարտները գերմանացւոց միշտ նպաստաւոր եղած են։

*** «Տէյլի Թէլէկրաֆ»ի զինուորական թղթակիցը իր Թերթին կը գրէ որ այս վերջին օրերուն մէջ ուժ սուինաւոր յարձակումներ տեղի ունեցած են նոր հասնող գերման զօրախումբերու կողմանէ բայց ամբողջն ալ առանց արդիւնքի անցած են։ Հակառակ Ֆրանս. խորտրնկեդներու կրակին, գերման զօրաբաժիններ յաջողեցան հիգշարքի կիլոմ անցնիլ Իզէր ջրանցքը և գրաւիլ պիւժ բազմաթիւ ամրութիւններ։ Հետեւեալ օրը ուրթաթ գերման զօրախումբեր ստիպուած են քաչուեցան Ֆրանս. զօրախումբերու ստացած կարևոր օգնութեանը առջև։ Աւելի ուշ Ֆրանս. բազմաթիւ ձանր մարտկոցներ հասան պելժ հրետանին զօրացնելու համար որ խիստ տկար էր գերման խոչոր թնդանօթներու առջև։ Այսպէս ուրբաթ օր հրետանիի մեծ մասը գերման բանակին օգնութիւնները հասուր հատուկ պայմաններով։ Թիւրնի մօտ Բէրվիչ և Տիքսմուտա ատերակներու վերածուած են ռումբեր ը հարուածնեբրով։

*** Բեթրոկրատէ կը հեռագրեն որ պաչտօն. զեկոյցի մը համաձայն, Բեթրոքովի և Ռայօվի յարձակումները մեծ պատերազմի մը հանգամանք առած են 100 քիլոմէթրի տարածութեան մը վրայ։ Այս զեկոյցը կ'աւելցնէ թէ Ռուսեր 400 գերի բռնած են Սանի հարաւ. կողմը։ Նմանապէս կատաղի ճակատամարտներ մը մղուին Ռայօվի և Ջոզինիցի միջև գտնուող անտառներուն մէջ։ Ռուսեր կը յառաջանան նոր Աղեքսանդրիոյ ճամբուն վրայ Անոնք գերիներ բռնած ու թնդանօթներ գրաւած են։ Կարփիոյ մէջ Ռուսեր հակառակ աւստրօ-հունգարացւոց յամառ դիմադրութեանց, Սամպօրի հարաւային կողմը յառաջացած են։ Ռուս պաչտօնական տեղեկութեանց համաձայն, Ա|Թրիի դաշտն ու սփերը դիակներով ծածկուած են։ Գերմանացիք փորձած են Արևել. Բրուսիոյ մէջ Ռուսերու դէմ յարձակողականի սկսիլ, բայց անոնց փորձը ձախողած է։

*** Պօրտօէ պաչտօնապէս կը ծանուցանեն որ Գերմանացիք Իբէրնը անցած են, Տիքսմուտի և Նիւբօրթի միջև, բայց դաչնակիցները կը յառաջանան բազմաթիւ կէտերու վրայ և մասնաւորաբար Իբէրնի հիւսիս-արեւելեան կողմը։ Ծրանասական ճակատը կորովով կը գիմադրէ։ Գերմանացւոց օրական կորուստները կը չարունակուին։ Միևնոյն զեկոյցը կ'աւելցնէ թէ Ֆրանսացիք անցնել չաբաթ օր բազմաթիւ գերիներ բռնած և գաշտային թնդանօթներ գրաւած են։

*** Լուր կը չրջի թէ Ռուսիա՝ Պուլկարիոյ վերջնագիր մը պիտի յղէ պահանջելով անկէ անմիջապէս Վիէննայի ու Պօլսոյ հետ դադրեցնել իր բանակցութիւնները։

*** Ջար Նիքօլաի նախկին քարտուղար Մ. Սավինսքի նիչ հասած է գաղտնի և մասնաւոր պաչտօնով մը։ Սերպ կառավարութիւնը արգիլած է մամուլին խօսիլ այս մասնաւոր պաչտօնին մասին։ Այս արգիլման հետևանքով, ռուս պատուիրակին պաչտօնը Պելկրատի մէջ չէ հասկցուած։ Միայն գիտցուած է թէ իր կողմէ կատարուած առաջարկները պիտի դրուին, Թագաւորին նախագահութեան ներքև, և մասնաւորաբար այս գործին համար գումարուող նախարարաց ժողովին առջև։

*** Պուքրէշէ կը հեռագրեն որ բազմաթիւ ալպանացիք Սերպ սահմանագլուխները անցած են և պաչարած են նոր Սերպիոյ զանազան նահանգները։ Պուքրէշէ նոր լուրեր կաւելցնեն որ պաչարողներ Տիսքին ու Բրէզրանտը գրաւած են և թալած են բազմաթիւ արջառներ։

*** Վիէննայէ կը հեռագրեն որ ռուս կառավարութիւնը հրամայած է Պուլկար բոլոր ուսանողներու ռուսական հողէ վտարումը։

*** Բեթրոկրատէ կ'իմացնեն Հռոմի «Թրիպունա»ի որ գերմանք յառաջացած են վարչապետ նահանգին մէջ. մինչ ռուս զորախումբեր յանկարծ երեցած են ամբողջ կողմերէ Այս ռուս զօրախումբերու յանկարծ ի յայտ գալուն հետևանքով մեծ պատերազմ մը տեղի կ'ունենայ Պլօն Բառոկկոտի մօտ. Վարչապետ 30 քիլոմէթր հեռու։

*** Գերմանացիք իրենց բոլոր ճիգը պիտի թափեն Ֆրանսայի մէջ վերջնական յաղթութիւն մը տանելու, Բոլոնիոյ մէջ կուռղ գերման բանակին օգնութիւնները

ղրկել կարենալու համար, հակառակ պարագային ռուսերը պիտի կրնան պայթել գերման ձախ թևը։

*** Հոլ՝տական թերթ մը կը ծանուցանէ որ հաւաստի տեղեկութեանց համաձայն Թ ւլի և վէրտէօնի միջև ֆրանս. կորուստները 40000 հոգիէ աւելի կը հասնին. պէտք է նաև աւելցը նել նոր հրետանիին մեծ կորուստները, ժօֆր սպարապետը պակասներու տեղերը նոր զօրախումբերով լեցուցած է։

*** «Թրիպունա» պելժ սպայի մը յայտարարութիւնները կը հրատարակէ որ կըսէ թէ հրամանատարին կողմէ Անվէրսի ոդղուելը բոլորովին անօգուտ եղած է, գերմանացւոց յառաջացումը կասեցնելու համար ի գործ դրուած ամբողջ փորձերը ի զուր անցած են. ուստի ամրոց չէ կրցած դիմադրել 42 սանթիմէթրոց թնդանօթներուն։

*** Վօլֆ գործակալութիւնը գերման սպայակոյտին պաշտօնական մէկ տեղեկագիրը կը հրատարակէ ապահովելով թէ ֆրանքօ-անկլօ-պելժ բանակները գրաւած են պելժ Նիուբօրթ և Տանիւպ քաղաքներուն մուտքերը։ Միևնոյն տեղեկութեանց համաձայն դաշնակից բանակը կատաղիօրէն կը պաշտպանէ Նիուբօրթ ու Տիքսմուընը։ Գերման սպայակոյտին տեղեկագիրը կաւելցնէ թէ գերմանն ծանր հրետանին յարձակած է Նիուբօրթի մօտ չարժման մէջ գտնուող անգլ. տորմիղէ զօրաբաժնին վրայ։ Անգլ. «Ռլուէն» պատերազմ. նաւը ծանրապէս վնասուած է։ Միւս կողմէ «Վօլֆ» գործակալութիւնը կը ծանուցանէ որ գերման բանակը յառաջացած է Անվէրսի հիւսիսային կողմը, ֆրանս. յարձակումը ետ մղելով։ Միևնոյն գործակալութիւնը կ'իմանայ թէ Ափկուսթօվի դէմ գերմաններու յարձակումը, արևելեան ռազմադաշտի վրայ չատ յառաջացած է միևչդեռ Բուկօրօտի քով տեղի ունեցող պատերազմը կը չարունակուի առանց որևէ արդիւնքի։

*** Օսմ. գործակալութիւնը կը հերքէ այսօր, չրկող այն լուրը որպէս թէ Պուլկարիոյ դեսպան Մ. Թօչէֆ, Բ. Դրանյորդոր ըլլայ Ռուսիոյ հանդէպ փոխել իր քաղաքականութիւնը։

ՄԱՄՈՒԼ

«Ռէօվիւ» Իսլամն Ու Անգլիա խորագրին ներքև կը գրէ.— Կասկած չկայ որ, այսօր այն պատերազմը որուն հետ Անգլիա անխոնջութեամբ վարուեցաւ, իրեն համար լինելու և չլինելու հարցն դարձած է։ Ան դարերէ ի վեր կարգ մը երկիրներու և ժողովուրդներու վրայ թագուցած իր բարոյական փառաւոր ազդեցութիւնը այսօր կը խաւարէ բոլորովին։ Անգլիոյ ունեցած աշխարհակալութիւնը ոչ իր բանակէն և ոչ ալ տորմիղէն յառաջ եկած է։ Եւրոպայի մի քանի կղզիներուն վրայ զետեղուած այդ ահագին կայսրութիւնը իր ուժը կը պարտի իր գաղթավայրերուն։ Այսքան ցրուած վիճակի մը մէջ Անգլիոյ համար էն խոհեմ կերպն էր իր հպատակ զանազան ժողովուրդներուն հետ սիրով ու սիրաշահութեամբ վարուիլ։

Անգլիա իր տորմիղով կրնայ ծովու ճամբաները գրաւել, սակայն այսքանը չէր բաւեր իրեն համար, այո՛, անոնք կրնան ծովի գիծեր գրաւել, կղզիներ խլրտընել, սակայն երբէք գերման օթիօսպիլ ներու նման լեռներ չեն կրնար մագլցիլ։ Բանակն ու տորմիղը մարդ կ'պահանեն, ինչպէս նաև զէնքն ու հրացանը, սակայն երբէք չեն կրնար սրտեր որսալ ու մարքեր գաղափարներ յեղաշրջել։ Նախկին անգլիացիք այսքանը ըմբռնած էին ու ըստ այնմ կը վարուէին։ Նախկին անգլ. մեծ դիւանագէտներ իրենց հպատակներուն հանդէպ գէթ արտաքնապէս անոնց ձև չի փոփոխելու համար ջանք չէին խնայեր։

Հանգուցեալ Վիգթօրիա Թագուհիին չրջանը, այս տեսակէտէն խիստ աչքառու է իսկ իր մահուընէն յետոյ Անգլիա խիստ չար ու քինախնդիր քաղաքականութեան մը հետևեցաւ, գերման մարդաբակցութեան գաղափարին կողքին նաև միացաւ Թուրքիոյ փճացման գաղափարն ալ, և էստուարտ է. Թագաւորութեան վերջ գաղտնիք պահելու պէտք իսկ անպէտ համարուեցաւ։ Անգլիացիք աշխարհի մէջ գտնուող իսլամները, անբան, անիմաց, անխորհուրդ ու ամէն մարդկային յատկութեան զերծ հոչակեցին և այս հոչակումը գիրենք մղեց իսլամներու հանդէպ տարբեր քաղաքականութեան մը հետևելու։

Իրօք իսլամներ թէև գարերու ընթացքին մէջ յետամնաց եղած են միշտ, որով ոչ միայն Անգլիա այլ բոլոր Եւրոպան օգտուեցաւ իսլամներու այս տկար կողմէն, սակայն պէտք չէ բոլորովին անտեսել իսլամ պատմութիւնը։ Եթէ ցարդ այս հըսկայ պատմութիւնը անտեսուած չէլլար անաարակոյս իսլամներու մէջ արժանիքներ քիչ թէ չատ պիտի նչմարուէին։ Անգլիա իր սեպհական հողերով նոյնիսկ չէ կրցած առևտրական տորմիղ մըն ալ կառավարել, իր ամպոտ ու մգլոտած մըթնոլորտը իր գաղթավայրերն են որ կը լուսաւորեն։

Տորմիղով միայն հպարտանալ չիտակ ու վայել պարծանք մը չէ, Սուէզն ու Ճիպրալթարը գոցելով մեծ բան մը ըրած ըլլալ կարծել սխալ է բոլորովին, տորմիղին համապատասխան գերման ջբլիններու և ընդծովեանները գործունէութիւնները իրական արժանիքներ են։ Սակայն Անգլիացիք եթէ իսլամին հանդէպ մինչև վերջը սիրով վարուէին իրենց տորմիղին աւելի մեծ ապահովութիւն մը ունեցած կըլլային։ Անոնք այս տեսակէտները, եգիպտոսի մէջ ֆէլէվայութեան խնդիր յարուցանելը, այսինչ մզկիթին փակումը և կարգ մը դէպքեր ամբողջ աշխարհի միտքը պղտորեցին։ Ասկէն ազատախոհ տէրութիւնը Անգլիան էր կ'ըսուէր, բայց հասկցուեցաւ թէ այս ազատախոհութիւնը ուրիշ հիմքերու վրայ չինուած է եղեր։

Աշխարհի իսլամը հատցնել անկարելի է, մէկ կողմէն ճնչուող նիւթ մը միւս կողմէն կը պայթի նմանապէս նաև ժողովուրդներ։ Մենք անկեղծօրէն ու անկեղծութեամբ Անգլիոյ կը յորդորենք որ Եգիպտոսի և Հնդկաստանի մէջ մեր կրօնակիցներուն հանդէպ իր յառաջ մղած քաղաքականութիւնը փոխէ, որովհետև քսաներորդ դարու մէջ ոչ միայն մարդիկ այլ անասուններն անգամ խօրամանկ եղած են, իսլամներու զգացումը վիրաւորելով ծանրապէս պիտի տուժեն անոնք առանց ուրիշ օգուտ ունենալու, ամէն անկեղծութիւնը գէր կը տեսնէ։ Ուստի կը յանձնարարենք որ Անգլիա այսպէս ընէ. իր ամենամեծ պետքը այս է։

Տեղական Լուրեր

Թրիւմֆի Ասէբանսիոն ժէնէրալ ընկերութեան հոկտեմբեր ամսուան մէջ ներկայացուած է 360 առաջարկ կեանքի ապահովագրութեան 4,376,494 քուրին արժողութեամբ, որմէ միայն 353 հատ ապահովագրուած է 3 793 546 քուրօն արժէքով։ 1914 Յունվար 1ին ներկայացուած ապահովագրութեան գումարը կը կազմէր 106 434 804 քուրօն։ Մանուեցուած և վճարուած վնասներու արժէքին նոյն թուականին հասած է 9 472,816 քուրօնի։

Առջնի նահանգի տէֆթէրտարութեան կողմանէ կը ծանուցուի ժողովրդեան թէ առնք որոնք Հիճազի երկաթուղոյ տպուած փոխան ծախսերու ու ամսականի մէկ դրուշնոց մուրհակներ կը կրեն, մասնք Նոյ. 20էն վերջ արժէքէ զուրկ հոչակուած ըլլալուն առթիւ մինչև յունվար ամսոյն վերջը թող դիմեն պետական անտուկներ ու, անոնց փոխարժէքը ստանալու համար։

ԿՈՒՍԱԿՀԱՆԻՊԻՆԷՆ պաշտօնապէս կը ծանուցուի թէ թրքաց Դուրպան պայրամը այս ուրբաթ օրուընէ պիտի սկսի։ «Ռէօյիւ» պայրամի առթիւ արգոյ թուրք հասարակութենէ կը խնդրէ ցուրտին ու փուքին և կարգ մը զրկանքներու մէջ ապրող օսմ. բանակը չի մոռնալ ու անոնց ալ կարելի եղածին չափ օգնել վանուելիք դրամներէն փոքր գումարներ յատկացնելով։

Թիրէի մէջ ադի սով կը տիրէ. կըսեն կարգ մը տեղեկատուներ։

ՀԵՌԱԳԻՐ

(Երեկոյեան Թերրիերէն Քաղուած)

Կ. ՊՕԼԻՍ. 28 Հոկտ.— Լօնտոնէ կը հեռագրուի որ Անգլիոյ մէջ անհամբեր են ֆրանսական լուրերու մասին։ «Թայմզ»ի զինուրական թղթակիցը կ'ըսէ որ Ֆրանսա մեզագրելի չէ, սա պատճառաւ որ այս պատերազմը հակառակ իր սպասածին կազմակերպուեցաւ։ Ֆրանսա, կըսէ Լօնտոնեան մեծ թերթը, չորս միլիոն զօրք ունի, բայց չէր նախատեսած ամեն բան ալ ռազմադաշտ ղրկելու պէտքը։ Անգլիոյ մէջ ևս այս մարդկային զանգուածներուն պիտոյքներն գոհացնել չենք կարող, Գերմանիա ևս ստիպուած է երկրապահներու պիտոյքներն հոգալ նախկին զէնքերով և ռազմամթերքներով։

ՆՈՑՆ.— Հոմսէ կ'ապահովցնեն թէ Քաթարօի ռմբակոծութիւնը կը շարունակուի ցամաքէն և ծովէն։

ՆՈՑՆ.—Պուլկարիոյ Նիչի գործակատարը նոր դիմումներ ըրած է Մ. Բասիչի մօտ Մակեդոնիոյ վիճակին համար։

ՆՈՑՆ.—Կարեւոր նախնադարական ժողով մը գումարուած է Սօֆիայի մէջ, ուր ներկայ գտնուած է նաև Պօրիս Իշխանը։

ՆՈՑՆ.— Հոմսէ կ'հեռագրեն որ անգլիական դեսպանատունը կ'հերքէ այն լուրը որով հնդկական զորքեր Ատէն ցամաք հանուած կ'պատրաստուին ապստամբ Սէյիտ Իտրիսի և իմամ Ֆէհհայի հետ միանալ։

ՆՈՑՆ.— Պերլինէ հասած երեկոյեան հեռագիրներու տուած տեղեկութեանց համեմատ Հոլանտական հզորք՝երու վրայ թնդանօթի ձայներ կ'լսուին. կ'կարծուի թէ նոր նաւամարտ մը տեղի ունեցած ըլլայ անգլիական և գերման մարտանաւերու միջև։

ՆՈՑՆ.— «Թրիւպինա» կ'տիզկացնէ թէ գերման յածտնաւ մը կրկին ռմբակոծած է Մաթասը և քարիւղի բազմաթիւ մերանոցներ աւերած է։

ՆՈՑՆ — Քօբհէնակ կ'հեռագրեն որ Ֆիէլի նաւարաններուն մէջ ցարդ չինուած են 30 նոր գերման զրահաւորներ, որոնք պիտի յատկացուին արգիլելու անգլիացւոց Մանչի վրայ փոխադրութիւնները։ Այս լուրը ոչ մէկ կողմէ չէ հաստատած կ'աւելցնէ հեռագրալուրը։ (Անհ ձեզի պիչաւոր ուժ մը ևս, 3 ամսուան մէջ 30 հատ զրահաւոր! որոցմէ մին Անգլիա 18, իսկ գերմանիա ցարդ 26 ամսէն հազիւ կրնային չինել. Ծ. Խ.։)

ՆՈՑՆ.—Պերլինէ կը հեռագրուի որ գերման սպայակոյտը կը ծանուցանէ որ գերման զօրքերը յաղթականօրէն կը յառաջանան իչէր ջրանցքին մօտ Իբրը Լիլի արևմտեան կողմ կ'իյնայ։ Միևնոյն հեռագիրները կ'աւելցնեն որ ճակատի գծին վրայ կարևոր նոր դէպք մը չէ պատահած։

ՆՈՑՆ.—Վարշաւիոյ հարուր արեւմտեան կողմ ռուսական յարձակումը ետ մղուած է յաջողութեամբ, մինչ ռուսական նոր բանակներ Իվանկօրօտի մօտ կանցնին Վիսթուլը։

ՆՈՑՆ.— «Ռէյթր»ի ստացած մասնաւոր տեղեկութեանց համեմատ, Ռուսիոյ դեսպանն Պ. Սավինսքի Նիչ հասած է, Սերպիայէ հողային փոխարինութիւններ ստանալու ինպատ Պուլկարիոյ։

ՆՈՑՆ.—Թուրէյէ կ'հեռագրեն որ երկրաշարժի խիստ ցնցում մը զգրգած է այս քաղաքը, առանց վնաս պատճառելու։

ՆՈՑՆ.— Պօմպէյէ՝ «Մօրնինկ Բոսթի ստացած լուրերուն համեմատ, Հնդկաստանի առևտրական վիճակը, ահագին անկում մը կրած է. Լիմտէն գերման յածտնաւին գործողութեանց պատճառաւ, ճամբորդներն բոլորովին դադրեցուցած են իրենց երթևեկը։ Հնդկաստանի «Թայմզ»ը ակնարկելով «Լիմտէն»ի կ'ըսէ եթէ անոր գործողութիւններն կրնան ազդել հնդկաստանի ժողովրդոց ժտքին վրայ։

ՆՈՑՆ.— «Ն. Ֆ. Բրէսէ» ալպանական խնդրոյն վրայ խօսելով այն կարծիքն ունի որ անկարելի է Իտալիոյ համար՝ Լօնտոնի դաշնագրութեան պայմաններու գործադրութիւնն կիրարկել. ալպանիոյ հարաւային սահմանագուխներուն նկատմամբ։

ԱԶԴ

Օսմանեան կայսերական դրամատունը կը ծանուցանէ հասարակութեան թէ վերջին 21/3 օգոստոսէն յետոյ (Թուական Մօրաթօրիումի առաջին հրովարտակին) իր մօտ թողուած ի տես վճարելի ապանդներն, ընթացիկ հաշուով կամ այլապէս, որ և է տոկոս չեն արտադրեր, բայց, ի փոխարէն յիշեալ ապանդները մօրաթօրիումէ զերծ ըլլալով. անպայման որոշ մագրելի են ապանդատուններուն համար որոնք ազատօրէն, և ըստ իրենց յարմարութեան կարող են վերցնել անոնց վրայէն ո՛ևէ գումար։ 3—3

ՄԻՇԻԼ ԶԷՎԱԿՕ

ԲԱՐՏԱԵԱՆՆԵՐԸ

ՓԱՈՒԼԹԱ ՊԱՐՏԵԱԼ

ԺԲ.

21 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 1588

Ֆարնէզ և Գլօտ հեծան դեսպակին մէջ որ իսկոյն ճամբայ ելաւ։ Բայց փոխանակ Ֆաուսթայի պալատին կողմը ուղղելու՝ ինչպէս կարծած էր կարտինալը, Մօնմարդրի դուռը հասաւ և սկսաւ վեր ելլել դէպի արբայարան. պարագայ մը՝ որ Ֆարնէզի կասկածները պիտի փարատէր՝ եթէ կարենար կասկած ունենալ։ Մնաց որ ոչ մէկ շքախումբ կընկերանար դեսպակին, բացի այն մարդէն որ դեսպակը կը վարէր և անոր երկու մեզի ու դանդաղ էգ յորիները կը քշէր։ Ոչ ոք կ'երևէր։ Դեղեցիկ առաւօտեան մը հանդարտութիւնն ու լռութիւնը կը տիրէր ամէն կողմ։ Դեսպակը՝ առանց որ և է միջադէպի հասաւ արբայարան և կանգ առաւ մեծ դրան առջև որուն վրայ խաչ մը կը բարձրանար։ Ֆարնէզ և Գլօտ դեսպակէն իջնելով՝ ուղղուեցան դէպի դուռը

—Ներողութիւն, իշխան, ըսաւ այն ատեն Ֆաուսթայի պատուիրակը, հրաման ունիմ արբայարան մտնելու Ն. Գերապատուութիւն կարտինալը, բայց իր հետևորդներէն ոչ ոք։

—Կը լսե՞ք, վարպետ Գլօտ,՝ ըսաւ կարտինալը խուլ ուրախութեամբ մը։

—Լա՛ւ, պատասխանեց նախկին դահիճը համեստութեամբ։ Չեզի պիտի սպասեմ սա կաղնիին տակ։

Ֆարնէզ աշխուժով հանանութեան շարժուձև մը ըրաւ և անմիջապէս մտաւ արբայարան որուն դուռը նորէն զոցուեցաւ ծանրութեամբ։ Վանքին մէջ կը տիրէր մլմնոյն հանդարտութիւնը և միևնոյն լռութիւնը՝ ինչպես դուրսը։ Ֆարնէզ՝ զսպուած համբերութեամբ մը կը հետևէր իր առաջնորդին որ կ'անցնէր շէնքին զանազան մասերէն, և մշակելի հողին մէջ մտնելէ յետոյ՝ շիտակ կ'ուղղուէր դէպի հիւսիսային տաղաւարը։

— Մտէք, իշխան, ըսաւ առաջնորդը։

Ֆարնէզ՝ սարսռուն՝ ճանչցաւ այն տեղը ուր տեսած էր Լէօնորը։ Դողդողալով հրեց դուռը և ինքզինքը գտաւ տասնհինգի չափ մարդոց առջև որոց ամէնքն ալ կը ճանչնար. կարմիր հագած կարտինալներ կամ մանիչակագեստ եպիսկոպոսներ, ամէնքն ալ ունէին եղերականօրէն լուրջ դէմքեր։ Ճիշդ այն սոսկալի գիշերուան պէս էին՝ ուր Գլօտին հետ դատապարտած էին զինքը անօթութենէ մեռնելու կիսաշրջանակի ձևով շարուած քինէնաւոններու վրայ նստած՝ հանդիսական ու մեծավայելուչ ժողով մը կը կազմէին այն հնամեայ տաղաւարին մէջ որուն ներքին պատին գամած էին ահագին Քրիստոս մը որ կը տիրէր այս տեսարանին վրայ։

Ֆարնէզ աչքերովը Ֆաուսթան փնտռեց և չի տեսաւ զայն։ Տարտամ ժպիտով մը՝ որուն մէջ կսկիծը անհանգստութիւն մը նշմարուէլ, շրջան մը ըրաւ ներկայ անձերուն շուրջը. բայց անոնք ահաբեկիչ լռութիւն մը կը պահէին և իրենց սեեռուն ակնարկները դատապարտութեան մը պես իր վրայ կը ծանրանային։

—Սրբազան հայրեր, ըսաւ Ֆարնէզ միևնոյն անձկալից ժպիտով, ես ուրիշ տեսակ ընդունելութեան մը կըսպասէի... և կը զարմանամ որ այսքան խիստ դէմքեր կը գտնեմ...

Այն ատեն անոնց մէկը ոտքի ելաւ և ըսաւ.

—Կարտինալ Ֆարնէզ, խստութիւն չէ որ կը տեսնէք մեր դէմքերուն վրայ, այլ տխրութիւն. և մի՞թէ շատ բնական չէ՞ մեր տխրութիւնը այսպիսի վայրկեանի մը մէջ՝ ուր մեր ասնէն հոյակապ, ամենէն արժանաւոր ու կորովի մէկ կարգակիցը կը բաժնուի մեզմէ առ յաւէտ...

Ֆարնէզ շունչ առաւ... Ո՛չ Իր տեսածներուն մէջ ոչինչ կար մահաշուք...

—Հաճեցէք ուրեմն սպասել, շարունակեց ա՛ն որ կը խօսէր. գերյարգելի Ռօվէննի կարտինալին ներկայութիւնը անհրաժեշտ է այն կարգալուծութեան արարողութեան համար որ հոս համախմբած է մեզ...

Ֆարնէզ խոնարհեցաւ. և այս վայրկեանին իսկ տաղաւարին խորէն բացուեցաւ դուռ մը զոր մինչև այն ատեն չէր նշմարած, և Ռօվէննի երեցաւ. Ծըծգոյն և յուզուած էր. բայց Ֆարնէզ այս տժգունութիւնը վերագրեց պահ մը առաջ իրեն ցոյց տրուած շարժուձևներուն։ Երբ Ռօվէննի ներս մտաւ, բոլոր ներկաները ոտքի ելան, յետոյ Քրիստոսի պատկերին կողմը դառնալով՝ ծնրադրեցին, մինչդեռ Ռօվէննի աղօթք մը կ'արտասանէր։

Ֆարնէզ ինքն ալ ծնրադրած էր։ Գլուխը հակած՝ անտարակոյս նոյնքան ջերմեռանդօրէն աղօթած էր։ Երբ Ռօվէննի իր աղօթքը լսնցուց, Ֆարնէզ ոտք ելաւ և տեսաւ որ Ռօվէննի կարտինալէն զատ միւս բոլոր ներկաները կը հեռանային և յարմաքայլ դուրս կելլէին խորը բացուած դուռնէն։

—Ի՞նչ կը նշանակէ այս Ծ՞ովովեց Ֆարնէզ։ Ո՞ր է Նորին Սրբազնութիւնը... Անիկա միայն իշխանութիւն ունի...